

ծիրը, այն է՝ որ յատուկ, միայն աշակերտ-  
ներին համար, մի որոշեալ ժամանակամիջոց  
նշանակել՝ (օրինակ ճաշից յետոյ) մի քանի  
ժամ առանձին պարսպեղեռ համար, նոյն  
դահլիճում, որ հասակառոները լինելիս  
կը լինին: Գեթ այսպիսով ընկերութիւնը  
կարող է, ոչ միայն ազատել շատ անախոր-  
ժութիւնից մարդկանց, այլ և օգուտ քաղել  
նրանից, որ շատ աշակերտներ չեն վստա-  
հանում յաճախել ընթերցարան՝ նախօրօք  
այնքի առջ ունենալով, որ կարող է ուսու-  
ցիչ կամ հոգաբարձու պատահել իրան այդ  
տեղը:

ՀԱՅՐ. ԲԱՐՈՒՐԱՆՆԵՐ



### ԳԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ

(Շար. տես յէջ 107)

#### ՊՐԱԿ Բ

ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԳԵՂԵՑԿԻՆ

#### ԳԼՈՒԽ Ա

Գեղեցկիմ ժողովրդական սահմանը. — Գեղեց-  
կագիտութիւնը Ռոգերսոնութեամ միջ մը մկատուե-  
լու է — Գեղեցկագիտական մայիցից զամագամ  
աղբիւրծերը — Գեղեցկիմ տեսակծերը զգալեաց  
թելադրամքը. Գապիտոլեամ Աստղիկը և արդի  
ժարտարի մը գործը — Գեղեցկիմ ու տգեղիմ, Ռա-  
ժոյցից և ցաւոց խտճուրդծ յառաջ եկած զգա-  
ցումը — զամագամ տեսակը գեղեցկիմ :

Ա. — Եթէ փոխանակ գեղեցկիկն իմա-  
տասիրական սահմանը փնտռելու՝ ընդունինք  
անոր ժողովրդական սահմանը և բաւականա-  
նանք ըսելով թէ Ագեղեցկի է ինչ որ հա-  
նայ է, ինչիրը կը մնայ հանոյք բառը լաւ  
լուսարանելու՝ և ուսումնասիրելու անոր խորին

ենթակայութիւնն ու զաղտի այլ անխղիչ  
առնչականութիւնները գեղեցկիլը գտող ան-  
հասին նկարագրին (caractère) հետ :

Արդ, նկարագրիւր ոչ ոյլ ինչ է, բայց  
եթէ բոլոր մեր նախնացիմ ժառանգած և  
անատորէն ստացած կրկնակի փորձաու-  
թեանց յառաջածաղը (résultante), Այս ներ-  
քին և բեղմնաւոր դրամագլխուն վրայ զգա-  
լեաց զանազան գործարաններուն հետ մեր  
ըղեցկիկն յարաբերութեանց մէն մի վայր-  
կեանը՝ անընդհատ մեծ կամ փոքր աճում  
մը կամ նւազում մը կը բերէ, ըստ որում  
իւրաքանչիւր նոր զոգիւ կանխագոյակ գումա-  
րին համեմատութեամբ զրական է կամ բա-  
ցասական : Առաջին պարագային մէջ մեր  
նկարագրին վրայ յաւելուած մը կ'ըլլայ, յի-  
շողութեան մէջ կ'արձանագրուի աւելի նշա-  
նով՝ և հաճողք կը կոչուի. երկրորդ պարա-  
գային մէջ մեր հոգեբանական դրամագլխուն  
զեղչ մըն է, նուազ նշանը կ'առնու և  
ցաւ կը կոչուի : Սակայն նկարագրի կազ-  
մուած է զգայարանական և մտաւորական,  
այսինքն զգացողական, իմացողական և գա-  
ղափարային յիշողութիւններէ և հետեւաբար  
հետզհետէ աւելի բարձր հանոյք կամ ցաւ  
կ'իմանանք՝ այդ ոգեկան տեսակաց իւրաքան-  
չիրէն :

Գլխաւորաբար զգայարանական հանոյքն ու  
ցաւը « գեղեցկի կամ տգեղ », կ'անուանենք,  
զլխաւորապէս իմացական հանոյքն ու ցաւը  
« ճշմարիտ կամ սուտ », զլխաւորապէս գա-  
ղափարային հանոյքն ու ցաւը « սուր կամ  
անսուր » :

Ըստ այսմ գեղեցկիկն այն է որ մեզ հա-  
նայ է, բայց մանաւանդ զգայարանօք և հետ-  
զհետեւ անկէ բարձրանալով՝ զգացմամբ, ի-  
մացականութեամբ և իտելալով :

Բ. — Արդ եթէ գեղեցկիլը աչ այնչափ  
աւարկայից որչափ մեր զայն նկատելու արա-  
մագրութեան մէջ է, այսինքն, եթէ գեղե-  
ցիկը առարկայական կերպով քննելով անհնար  
եղաւ մեզ հաստատել բացարձակ օրէնք մը  
որ ամէն գեղեցկի աւարկային կարենայ պատ-  
կանիլ, հարկ կ'ըլլայ՝ ինչպէս ըսինք՝ գե-  
ղեցկագիտութիւնն իբր հոգեբանութեան ճիւղ  
մը միայն նկատել և ըստ այսմ, ուսումնա-

սիրել : Եւ արդարեւ , բնախօսօրէն՝ ամէն  
 ոգեկան գործունէութիւն կը կաղապարուի ստա-  
 րին գործարանաւորութիւններն և բարձրա-  
 գոյն գործարանաւորութեանց գաղափարման ա-  
 առջին երեւոյթները (ընթաց) կազմող փոխընդ-  
 անդրադարձ գործոյն (action) տրկարին վրայ-  
 ինչպէս անդամազննօրէն իւր գործարանական  
 ներքնախաւը որչափ կնճռոտ ալ ըլլայ՝ ոչ  
 այլ ինչ է բայց չղային աղեղ կոչուածին մէկ  
 բարձրագոյն յեղաշրջութիւնը : Միով բանի-  
 ինչ որ մեր հոգեւն մէջ կ'անցնի ջղային  
 զգայարանական այսինքն կեդրոնաձիգ հոսան-  
 քի մը առաւել կամ նուազ անմիջական և  
 տեսանելի կերպարանափոխումն է շարժիչ ջը-  
 դային՝ այսինքն կեդրոնախոյս՝ հոսանքի մը :  
 Ասոր վրայ հիմնուած է Արեքեղի օրէնքը ,  
 ըստ որում « ամէն զգայութիւն և ըմբռնում  
 կը ձգտի փոխուելու կամեցողութեան մը ,  
 միման մը , գործույ մը » և ասով մեր ու-  
 առնմանսիրութիւնը երկու կէտի վրայ կ'ամ-  
 փոփոխի . նախ մեր կրած յազման տպաւորու-  
 թիւնը , երկրորդ անոք արտայայտութիւնը ,  
 բացատրութիւնը . պէտք է ուրեմն տեսնենք  
 թէ ո՞րն է այդ գործառնութեանց մէջ զգա-  
 յարանական առարկայական տարրը և ո՞ր բա-  
 ժիւրը կ'իյնայ ոգեկան տարբերաց՝ այսինքն  
 զգացման , իմացականութեան և իտէալին :  
 Եւ յետոյ թէ զանազան նկարագրաց տէր և  
 անման պարագայից մէջ գտնուող տարբեր  
 անհատից վրայ ինչ եղանակաւ և ինչո՞ւ կը  
 ներկայործեն ենթակայական առարկայք՝ որոց  
 համեմատ արտաքին գեղեցիկը այս կամ այն  
 ինչ տարբեր տպաւորութիւնը կը գործէ ի-  
 րենց զգալեաց և մտաց վրայ , և իրենց ե-  
 րեւակայութեան մէջ յերկրաւած և ըստ ի-  
 րենց արեւնստազիտական կարողութեանց վե-  
 րարտադրուած ներքին գեղեցիկին այս կամ  
 այն ինչ տարբեր արտայայտութիւնը կու տայ :  
 Եթէ Լօզին խօսքը « բան չկայ իմացակա-  
 նութեան մէջ՝ որ նախ եղած չըլլայ զգայու-  
 թեանց մէջ » , ճշմարիտ է հոգեբանութեան  
 նկատմամբ՝ ճշմարիտ է մասնաւոր գեղեցիկա-  
 դիտութեան նկատմամբ՝ որոյ ընդի անունն  
 իսկ — զգացողական — զգալեաց միջոցաւ ստա-  
 նալի տպաւորութեանց կը պատկանի , այ-  
 սինքն անոնց՝ որոց բունն ու արմատք զգա-

լեաց մէջ են , մինչդեռ ստտերը կը բարձ-  
 րանան իմացականութեան սահմանները և  
 կ'ուռնան իտէալին անհունութեան մէջ :  
 Արդարեւ եթէ մեր շատ գեղեցկագիտա-  
 կան տպաւորութեանց մին լուծման ենթաբա-  
 կենք՝ կը գտնենք թէ այն հոսանքը՝ յորմէ  
 այդ տպաւորութիւնը ծագած է՝ բղեղին հաս-  
 նելով մեծաւ մասամբ հոն կը սպառի , թէ  
 դոյզն մասամբ կը տարբերողորուի այն սուրբ  
 ճիւղերուն մէջ՝ որ զգացման բուն զինքը վեր  
 գտնուող գտուոյն մէջ թափանցած են և  
 անոնցով իմացականութեան և իտէալին ան-  
 դրագոյն գտեւաց մէջ , թէ ամենաբոլոր մա-  
 սամբ դուրս հոսած է , այլ գրեթէ բոլորու-  
 վին այլափոխուած է այն բազմութիւ մեքե-  
 նական , ֆիզիքական , քիմիական գործողու-  
 թեանց որոց ամբողջութիւնը կը կազմէ պատ-  
 կերը , այսինքն արտաքին տիեզերական եւ  
 զերտարեան մը ներքին հոգեբանական հասա-  
 սարագոր մը ամէն բանէ զտիւ անկէ ջիւ  
 ճեռան և տարբեր՝ դեռ շատ հոծ , շատ պուտ ,  
 այնչափ աւելի ստեղծականաբար (plastique-  
 ment) յայնի , այնչափ աւելի նիւթապէս  
 առարկայական , որչափ նուազ միջոց ընթա-  
 ցած է և նուազ յերկրուամբ կրած է մեր  
 բղեղին մէջ :  
 Արդ , եթէ այս պատկերը իւր բնական  
 տեղը , իր համակրական կապանքը գտնէ մեր  
 զգայարանական նկարագիրը կամո՞ղ միւս կան-  
 խագոյակ (preëxistant) պատկերներուն հետ ,  
 եթէ այս մեզ հաճելի է և զմեզ կը յուզէ ,  
 այդչափը կը բուռն գեղեցիկ ըսելու համար :  
 Ուրեմն բան մը գեղեցիկ ըլլալու համար՝  
 պէտք չունի որ անոր ի մեզ յարեցած ջղային  
 հոսանքը զգալեաց գոտիէն անդր ծառայի ,  
 յուզումներ յարեցանէ , անօրինեք արթնցնէ .  
 այդ ամէնը գեղեցկագիտութեան համար յա-  
 ւելուած մ'է , շուայութիւն մը :  
 Իական պայմանը պատկերն է . աշխոյժ ,  
 ջերմ , անմիջական , ակներեւ պատկերը : Գե-  
 ղեցիկ են հայեակին (kaleidoscope) երփն  
 երփն չափակցութիւնները . յասմիկի մը բու-  
 բումը , սօխակի մը զայլայլիկը , թէպէտ ըստ  
 ինքեան աղոճք ամէնն ալ զգալեաց մասնա-  
 ւանց կը զայլին և անոնց սահմանէն անդր  
 չեն անցնիր :

Պ. — Ուրեմն մեր ուսումնասիրութիւնը զգայիբէն պէտք է սկսի անխտիր, որովհետեւ թէպէտ անհաւասար չափով՝ սակայն ամէնն ալ գեղեցկագիտական վայելից տարբերութիւնն։ Ստորագոյն կարող պէտք է առլ փորտեսաց որոց ընծայած վայելք՝ երբեմն հոծ՝ բայց միշտ շփոթ է դուն ուրեք գիտակից են։ Յետոյ կարգաւ հետզհետէ կուգան ջղային զգայիբ՝ որ արդէն աւելի հոգեբանական է և սպա շօշափելիբը, ճաշակը, հոտառութիւնը և տանդմէ անհամեմատ ազնուական և բարձր տեսողութիւնը և չտողութիւնը, որ գեղեցկախոսոյց շատերուն համար միակ գեղեցկագիտական զգայիբն են։ Սյս ընդհանուր հայեցողութեամբ բոլոր բնութիւնը և ամէն ժամանակները գեղեցկագիտութեան պարունակին մէջ ամբողջաբար կ'ըլլանք իւրաքանչիւրն ըստ իւր աստիճանին, սկսելով նախնականը անխտիր (protozoaire) որ իւր սահմանափակ կենաց միակ հանդիքը սնդառութեան կը պարտի, և քափակազոյն հետզհետէ մինչեւ նորագոյն և փափակազոյն և աւելի մարդկային զգայիբն։ Ինչպէս հոգեւոր նկատմամբ անհնար է մարդոց կատարելագոյն ուսումնասիրել առանց ամէն բարձրութեանց խոյանալու, այգպէս մարմնոյն նկատմամբ թերի կը մնայ ուսումնասիրութիւնը, եթէ չի՛նչեք միչեւ ստորնագոյն խաւերը որոնց միայ տիրող օրէնք զինք ալ կը վարեն։

Պ. — Մեր գեղեցկագիտական հանդիքն ու ցաւը դուն ուրեք էպպէս օտուկ և կղզիացեալ ըլլալով՝ շատ մը հանդիք կամ շատ մը ցաւոց և կամ շատ մը հանդիք և ցաւոց խառնուրդին յառաջածագէն են, և անոնց անհաւասար և ազգի ազգի տեսակներէն կ'ունենանք բաղդատական հանդիք՝ մեծ և փոքր, միակ և բազմագոյն, պարզ և բաղդադեալ, միօրինակ և բազմազան, և անի՛ք զատ գունոյ և երանգաց, արագ և յամբ շարժմամբ, ուղիղ և կոր գծերու, աստղազարդ երկնից և զօրահանդէսներու, նօթաներու, յանգերու, չափերու, որոյ և անխախտ համեմատութեամբը յարդարութեան, աստիճանաւորման կամ փոփոխութեան տպաւորութիւնները և Ներքաշնակութիւնը և մեղեգիբ (melodie) չափակցութիւնը և յանգակցութիւնը, հակադրութիւնը և ներհակը (թշուկը և հակայը, վար-

զարէմ մանկիկը և արեւակէզ դիմնը պատեւազմողք)՝ որոց մէջ ջղային աշխատութիւնը կը հաւասարակշռուի և կեդրոն մը կը հանգչի, մինչդեռ միւրը կը գործէ։ Մի և նոյն տպաւորութեանց արդիւնքն են շնորհային — փոքրին գեղեցիկը — սուր նօթաներ՝ բաց գոյներ, մանր ստարկայը, անօսք, դիւրաբեկ և քնքուշ իրեր, կորնթարդ հայեւոյ մէջ տեսնուած գեղանկար մը, ժպիտք, քնքաւք, մեղմիկ նայուածք, մեծդին, քօնդրապատօյի որտաւնդոտս նօթաները, վառ ի վառ զուտախ զոյները, քարաշէն հոյակապ տպարանք, յարթաշուր գետերը, հուժկու լանջք, ըմբական ճգուէր, վսեմը, անհունութեանց գաւափարը զարմուցանող զօրութիւնը, որտաւն և փոթորիկ, համաճարակ հրգեհը, անսպառք անծայրածիր, ուղիւնոս, լեռներ ու վիհեր, խաւար և ակնխախտ շողիւնք, յաղթանակը և անհնարից զէմ պայքաբք։ Բայց այս ամենուն մէջ, ինչպէս ըսինք, կը տիրէ միշտ բաղդատութեան գաղափարը։ Կատուիկը շնորհայի է որովհետեւ իւր շարժումը ճապակ ու թեթեւ են ուրիշ կենդանոյ մը համեմատութեամբ։ Նաւը յաղթ է՝ որովհետեւ փոքրագոյն նաւի մը գաղափարն ունինք, և Պրունէլլեքիի գմբէթը վսեմ կը խոյանայ իտալական կապոյտ երկնից տակ՝ բազմախուռն խոնարհ տանեաց քով։

Յ. — Ուրիշ ճոխ և յանկուցիչ գեղեցկութիւնք ալ որ անձանութիւն խորհրդաւոր հմայքն ունին, կը ծնանին զգալեսց փոխազարծ ինքնիկ թեւադրութեանն և որովք կը զգանք, զոր օրինակ, այս ինչ վանկերուն լուսաւորութիւնը կամ մթութիւնը, այս ինչ բաղդաւանից խմբերու խրթնութիւնը կամ փափկութիւնը և նօղայի մը զուլ կամ սուր ըլլալը, բառերուն աշխուժ կամ պտղութիւնը, պարբերութեան մը ծանր կամ թեթեւ ըլլալը, այնպէս որ մի և նոյն բառից տարբեր շարդասութեամբ՝ տարբեր ներգործութիւն մը կը զգանք, կամ տարբեր բառերով մի և նոյն իմաստը տարբեր ազգեցութիւն կը գործէ։

Հոն է բնական և յախոնական ազբիբը ոչ միայն շարդագածութեան (synesthésie) ամենէն շնաշխարհիկ երեւոյթներուն, ինչ-

պէս , գունաւոր լսողութեան , համեղ հոտաւութեան , և ուրիշ նմանեաց , այլ նաեւ հռետորական ձեւերուն , ոճային արուեստակութեանց , երաժշտութեան նկարագրիչ գորութեանց շատերը : Ասոր վրայ հիմնուած է նաեւ թելադրական գեղեցիկը , այսինքն՝ այն որ զազափարաց զարմանալի շղթայով մը իրմէ զուրտ բանի մը տպաւորութիւնը կը գործէ , այսպէս համեղաճաշակ կերակրող մը տեսիլն իւր անմիջական վայելքը կը պահանջէ , այն աստիճան որ բերնէն շուր կը վազցընէ : Դիտեցէ՛ք թելադրականութեան տարբերութիւնը նախնեաց և արդեաց մէյմէկ հրաշակերտի վրայ : Կապիտուլեան Աստղիկը բուրբողին մերկութեամբը՝ ողջախոհ և անմեղանշափան է վասն զի մարմնաբան քանդակներու անարատ մէկ ձեւն է : Արդի ճարտարին գործոյն մէջ , ոչինչ մը , նայուածք մը , ժպիտ մը , շարժուածք մը , տանդէնթու է ժայգաւէններու անօտր մէկ ամպին տակէն մտրթի մը կապկածը վեղ կընան զգլխել և ցնորեցուցիչ բազմադիմի զգացուածոց ասպարէզ մը բանալ մեր մաքրին առջեւ :

Ամէն թելադրութիւն ի բաց թողլով զգայարանական գեղեցիկն՝ այնչափ ճոխ և բարձր է , որչափ աւելի թուով զգալիք միանգամայն կը մասնակցին անոր ազդեցութեան : Ըլղելը կ'ախորժի միախառնման հասարէլէ զանազան ներգաղնականութիւններ : Երբոր սիրուն գեղձ մ'ունենանք , նախ անոր ձեւէն կ'ախորժինք , անոյ՛ զայնէն , թեթեւ հոտէն , վրայի քնքուշ ազուամազէն՝ որ մեր մասները կը փաղաքշէ և վերջապէս հիւթայից մտէն : Եւ ո՛չ ապաքէն խրախճանութիւն մը աւելի կը գեղեցիկանար յոր լոյսերով՝ վայելուչ կարգաւորութեամբ , բերկրներու փայլումամբ , ճոխ սպաններով , անուշահոտ ծայկիեայ նարսածներով և զուարթ նուագօր :

Ձ. — Ո՛չ միայն գեղեցիկ մը ուրիշ գեղեցիկի հետ խառնուելով՝ այլ և շատ անգամ գեղեցիկին և ազդիւն՝ այսինքն՝ հանդից և ցաւոց խառնուրդէն նորանոր ու բարձրագոյն գեղեցկութիւնք կը ծագին : Եթէ՛ ազդելը՝ եթէ ցաւը համոզէն , գեղեցիկէն զբաւար չեն , եթէ իրարու հետ այնչափ սեղան ազերսով կապուած են որ և ոչ իսկ մտօք կրնան ան-

շատուիլ առանց հաճոյքն ու գեղեցիկը խանգարելու՝ այն ատեն ազդն ինքնին և ցաւը մեզ սիրելի կ'ըլլան՝ գեղեցիկէն և հաճոյքէն իրենց ընդունած լուսաւոր ցոլացմամբ և փոխազարձ իրենց անոնց տուած անակնկալ և մասնաւոր արտայայտութեամբ :


Այսպիսիք են բարկ կամ ջրօգածածուկ , նորանշան կամ կծու կամ ախորժելի գեղեցիկները : Բարկ գեղեցիկը այն է՝ յորմէ հաճոյքը կը ծագի , իբր բերս կը զղկզանդէ մը (scorïe) որ սակայն անոր վրայ նոր դուռագ և աշխոյժ մը կը յաւելու : Այսպիսի է գեղեցկութիւնը կապոյտ գծնակին , կալօջեղ սալլուրդ պատանիիկ մը . քանի մը փոթութեամբ կամ տոփպ պտուղներուն ճաշակը՝ որ յետոյ ախորժելի զգացում մը կը թողուն ըմպ վրայ . մտրմեղ կարմրակայտ ողկոյճ փշալից սոսերու մէջ : Քօղածածուկ կամ թաքուն գեղեցիկն այն է որ աւարկայի մը երկրորդական յատկութիւններէն դժուարաւ դուրս կը ծագի , մինչդեռ գլխաւոր որպիսութիւնը գեղեցիկագիտօրէն մեզ անտարբեր և երբեմն իսկ վիրաւորիչ են : Այսպէս չինական կանացի գեղեցկութեան մեր անվարձ աչքը՝ ընդհանուր ախորժ մը զգալով հանդերձ անոր զէմբէն՝ թերեւս ազեղ անուանենք զայն , քան անոր սակայն յանկուցուելու դոճոճ և ձեւոց նորորինակ ներդաշնակութենէ մը մետաքսեայ ամենանուրբ բէհգններու ցոլմունքէն ու անոր վրայի նորանշան նկարներէն :

Եւ մեր մէջ իսկ կ'նոջ կամ երիտասարդի մը նայելով երբեմն կ'ընենք թէ գեղեցիկ չէ բայց կ'ախորժինք , անտարակոյս իւր զիմասգիծ գեղեցիկին սովորական հանգամանքերը չունենալով՝ հանդերձ անտեսանելի , անշուտփելի բայց միանգամայն իրական գեղեցկութիւններ ունին որ զմեզ կը հրապուրեն և անար ազդուութիւններն իսկ ախորժելի կ'ընծայեն մեզ , ինչպէս երբեմն ալ անթերի գեղեցկութիւն մը զմեզ պաղ կրնայ թողուլ ճիշդ այն որպիսութեանց չգտնուելով՝ զորս առ երեսու հարեւանցի ակնարկով մը չենք կրնար սահմանել : Ասոր նմանօղ ազուամ մ'ունին մեր վրայ նաեւ նորանշան և իրենց ազդուութեամբ հանդերձ ազդողական ձեւք և կերպարանք . ինչպէս ճարտարաց ամանց արտաւոց նորօրի-

նակ այլ իսկատիպ հանգերէք : Խայթող գեղեցիկը՝ ինչպէս փրփրող կծու գինին, կամ չարածնի փոքրիկ աղջկան մը քրքիչը, և վերջապէս ծաղրելոյն սահմանին հասած ծիծաղաշարժ երեւոյթք որ իրենց սեփական մասնաւոր համ մ'ունին մանաւանդ կանանց, ազոց, առմիկն և վայրենեաց վրայ՝ իրենց ընդարմացեալ անդամները հեշտութեամբ ձգտելով կամ խողտանօք գանձիք կծկելով, ինչպէս մարդկային զէմքի անհեթեթ ձեւերը շուքի տակ. կապիկ ծամածուփիւնները կամ թզուկ կուզ հոպիտի մը կատակներ, և այլ այսպիսի բիւր տեսակք շղային ձկամանց և խողամանց ու ցաւոց զգացման խառն հանդիք որ իրենց նորութեամբ կամ անակնկալ մեծ հանգամանքով մասնաւոր հեշտութիւն մը կը պատճառեն մեզ :

Շարայարեի

Թ. ԹԵՂԵՆ



ՍՈՒՐԷԱՆԴԱԿ ԲԱԶՄԱՎԻՊԻ

ՆՈՐ ՀԱՐՏՄՈՒՆՔ

1. ՄԱՍԻ ԲԱՇԻՌԻՄ ԼԱՏ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՄԷՋ

Հետաքրքիր եմ իմամալ ձեր Ստրճանցակի միջոցաւ . ոչ կաթողիկէ Հայ եկեղեցեաց մէջ . ս . Պատարագի վերջաւորութեամ ժամանակ ժողովը զրդի բաժնուած Մաաջ թմ : Ոչանակութիւն ունի :

Որ ժամանակէ մուտ գտած է Հայ եկեղեցւոյ մէջ Մասի բաշխումը :

Միթէ՞ ուրիշ քրիստոնեայ եկեղեցիք ունէիմ այս սովորութիւնը :

Եթէ՞ Հայկական եկեղեցւոյ արարողութեամ կը պատկամի թմու զի գործադրուիր Հայ կաթողիկէ եկեղեցեաց մէջ :

Գ. Ա.



Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Ն Ո Ր Ա Գ Ի Ի Տ

Ա Ն Թ Ե Լ Հ Ե Ռ Ա Գ Ի Ր

(Շար. տնս էջ 302)

Զ

Արդեօք Մարկոսիի հետագիրները կրնա՞ն ծուրելու ու լեռներէ անցնիլ :

Ոմանք կ'առարկեն . խնդիրը քանի որ հարթածաւալ գետնի վրայ կամ տափարակ ծովու երեսը գետեղուած երկու կայարաններու միջեւ հեռագիր իրկելու վրայ է՝ կը հասկըցուի զիրաւ որ Մարկոսիի հեռագիրն յայտոց ելք պիտի ունենայ . բայց եթէ այդ երկու կայարաններու մէջտեղը գտնուին շէնքեր, բլուրներ, լեռանց շղթաներ, և այլն, ինչպէս կարելի է որ թեթեային այլքներն աւանց զարնուելով՝ չընդհատուին կամ անոնց մէ անցնին :

Իրաւ է հանուած դժուարութիւնը . և սակայն փորձը կը ցուցնէ որ քառական յաշոդոսքեամբ կ'անցնին, և փորձոյն տուած պատասխանն այս առարկութեան դէմ կարուկ է և միանգամայն համոզիչ . Հոլովայ մէջ շատ մը պատերու, ծածքերու, կամարներու, առատադնէրու, և այլն, միջէն անցնելով՝ զրկող կայարանին նշանները միշտ ընդունուեցան ստացող կայարանէն : Սպեցիայի մէջ՝ ընդ մէջ ցամաքի և նաւու՝ կարելի եղաւ միշտ հեռագրել և հեռագիրն ընդունիլ, չնայելով որ ընդունող կամ ուղարկող զործիքները նաւուն ամենախոր շտեմարանաց մէջ անգամ զետեղուեցան, և նաւուն ու ցամաքին մէջ տեղը գտնուած տարածութեան վրայ կային կղզիներ և հրուանդաններ :

Վերը բնի՝ քառական յաշոդոսքեամբ . »